




ՀԱՐԿՆ ՍՐՈՒԹՅԱՆ
ԲԵՆԵԳԻԿՏՈՍ ԺԵ՛ ԳԱՀԱՆԱԾԱՊԵՏ

3





Հ Ա Ն Գ Ի Ս Ս

Բ Ա Ջ Մ Ե Ր Ա Ւ Տ Ն Ո Վ Ո Ւ Ա Պ Ե Տ Ի

Բ Ե Ն Ե Դ Ի Կ Տ Ո Ս Ժ Ե.

— Ս Ր Բ Ա Ջ Ա Ն Զ Ա Վ Ա Ն Ա Յ Ա Պ Ե Տ Ի



ՈՐ և անակնկալ սուգ մը թևատարած պիտուեցաւ յանկարծօրէն ամբողջ կաթողիկէ աշխարհի վրայ...:

Մահագոյժ հեռագիրը հաղորդեց, որ յունուար 22ի առաւօտեան ժամը վեցին սակաւօրեայ անողոք հիւանդութիւն մը խլած է ժիր և արթուն Քահանայապետին Բենեդիկտոս ԺԵ.՝ Թանկագին կեանքը:

Համաշխարհային ու մեծ է սուգը. ոչ միայն ամբողջ կաթողիկէութիւնը, այլ բովանդակ քրիստոնեայ աշխարհը կորսնցուց բարեսիրտ և երախտաւոր Հայր մը, որ չդադրեցաւ բոլորէ մ'իսկ՝ աշխարհաստան պատերազմներու միջոց՝ փութացընելու իր մարդասէր և քիւրագգի ձեռնադրութիւնները, ամօքելու համար թշուառ մարդկութեան բազմակսկիծ տառապանքն ու ցաւերը:

Սրբակենցազ Քահանայապետի մը Պիոս Ժ.՝ յաջորդելով Առաքելապետի Աթոռին վրայ՝ ժառանգեց ծայրագոյն առաքելութիւն մը, այն է իրազարդութիւն քարոզել մարտագոռ կուրծքերուն ու դադար՝ կատարի զէնքերուն: Փիտակ՝ Քրիստոսի Փոխանորդի մը գերագոյն պաշտաման և պարտոց՝ իր զթառատ հայեացքը դարձուց վատիկանեան բլուրէն աշխարհիս ամէն կողմ. իր հայրենի աջը կարկառեց առ հասարակ ամենուն: Նա մանաւանդ եղաւ ստուգիւ ամենէն անկեղծ և զգայուն սիրտը՝ որ բարախեց ուժգին և արտայայտուեցաւ ո՛չ միայն իր միլիոնաւոր հպատակաց, այլ անխտիր բովանդակ մարդկային էակներուն համար, որ վտանգուած էին եղբայրասպան կոիւնքերով: Սիրոյ գործին մէջ չդրաւ կրօնքի խտրութիւն, և ըստ այսմ լսեցուց՝ անպատ սիրով ամենուն՝ իր հաշտարար ձայնը: Չըսեմք նաև որ Բենեդիկտոս ԺԵ, ամէն մի ճնշուած ազգի օրինաւոր իրաւունքի և արդարութեան ոսկեղէն փողն էր. իր ամբողջ հեղինակութեամբ՝ շնայելով որ պիտի բախէր նա հասպառ ազգերու շահամուլ պատուարներուն՝ սէր և հաշտութիւն քարոզեց, արդարութիւնը պաշտպանեց ու սաստեց անօրէնութիւնը, ստեղծութիւնը, վրէժխնդրութիւնը:

Միևնոյն ատեն վարչազէտի և քաղաքագէտի ընտիր ձիրքերով օժտուած՝ զիտցաւ Եկեղեցւոյ գործերը բարուք յարաբերութեան մէջ ղնել մեծ ու փոքր պետութեանց հետ, և աւելցուց նորանոր Առաքելական Նուիրակութիւններ:

Բնենդիկտոս Պապ իր մասնաւոր խնամքն և հոգածութիւնը դարձուց նաև ղէպի Արևելեան Եկեղեցիները: Մի հօտ և մի հովիւ ըլլալու բուն տննչով՝ լուսամաս տեսութեամբ գծեց իր դիմաց ծրագիր մը, որ ամէն արևելեան ծէս իր զուտ սոնսային գոյնն ու սովորոյթը պահպանէ: Եւ որպէս զի լաւագոյն կերպով կարենայ իր մասնաւոր ուշադրութեան ատարկայ ընել՝ հաստատեց յատուկ Ս. Ժողով մը՝ զբաղելու մի միայն Արևելեան Եկեղեցեաց միութեան գործերով, որուն ուղղակի վարչութիւնը ինքն ստանձնեց, Բացաւ Արևելեան Բարձրագոյն Վարժարան մ'ալ, շնորհելով անոր « Գիտնականագետական » տիտղոսը և ճիւղացուց զայն ակադեմիական աստիճաններ տալու իշխանութեամբ, որպէս զի Արևելքի ապագայ ատարեալները՝ արևելեան ծիսի բարձրագոյն ուսումներով հրահանգուած՝ օգտակար ընծայեն իրենց պաշտօնը:

Անջնջելի պիտի մնայ Բնենդիկտոս ժե.է անունը նաև ամբողջ Հայութեան սրտին մէջ, Ծանօթ է ամենուն թէ ինչպիսի՞ կենսական բարիքներ ըրաւ հանդ տարագրութեանց ու կոտորածներու շրջանին: Չխնայեց ո՛չ մէկ նպաստ՝ առանց կրօնքի խորութեան հանդէպ ընդհանուր ազգին: Հոս անհուն երախտագիտութեամբ պէտք է յատկապէս յիշենք նաև իր բացած ու Մխիթարեան վարչութեան յանձնած Պոլսոյ « Բնեկ. ժե. » անուամբ Հայկական Որբանոցը, ուր ցուցուց իր գթառատ սրտին արտայայտութիւնները: Առատածնունդիւն և ամենազգի աշակցութիւն վեհանձնօրէն հասցուց միշտ իր ժամանակին: Յոյժ վտանգաւոր պարագաներու ժամերուն՝ իր կատարած բարձր միջամտութիւններն ունեցան լաւ արդիւնքներ, ինչ որ ինքնին Հայութիւնն զգաց ու ճանչցաւ Անոր երախտը, և Ազգային ժողովներ, Պաշտօնական ներկայացուցիչներ շքեարացան մատուցանելու յոտս Նորին Սրբութեան Գահայից՝ իրենց անմեռ երախտագիտութեան և շնորհակալութեան արտայայտութիւնն ու յարգանքը:

Կերպով մը Հայ Ազգին պատմութեան կը վերաբերի նաև այն հանդիսաւոր Ունկնդրութիւնը, զոր Բնենդիկտոս ժե. 1918 յուլիս 7ին շնորհեց Մխիթարեան Միարարութեանս, երբ պատերազմի մէկ աղետաւոր պահուն՝ յետ ամէն ինչ ապահովելու՝ ստիպուած էր առժամապէս հեռանալ Ս. Ղազարէն, վստահ՝ մշտաբնուն Հիմնադրին նուիրական ոսկերաց, որ պիտի պահպանէր իւր սուրբ ձեռակերտը: Եւ ստուգիւ յանհունս երախտապարտ կը թողու Մխիթարայ Որդիցս այդ բացառիկ պատուոյն համար՝ զոր շնորհեց « Գահոյից Սրահ » ին մէջ, ինչպէս կ'անդրադարձնէր առ Միարարութիւնս ուղղած Բանախօսութեան մէջ, որ ապա մինչև իսկ ստանձնին լոյս տեսաւ Արևել. Ս. Ժողովի նախածնունդութեամբ՝ իբր պաշտօնական յայտարարութիւն մը, սոյն ժողովի նպատակին մասին անոր մէջ եղած կարևոր բովանդակութեան համար: Ահա թէ որոնք են Արևելեան Եկեղեցեաց մասին իր տեսութիւնները, թէ ինչպէս կը դիտէ Մխիթարայ գործը և ինչ գուրգուրանք կը տածէր Հայութեան հանդէպ, կը քաղենք իր ճառէն հետեւեալ մասերը:

« ... Իսաական է ասոր (այսինքն Արևելեան Եկեղեցեաց Ս. Ժողովի) յորջորջումը, « յայտարարելու համար այն նպատակը՝ զոր Ս. Գահն ունի, միշտ դեռ աւելի « պայծառ ցուցադրելու իր գնահատութիւնն ու բարեխիտութիւնը՝ ղէպի Արևելեան Եկեղեցիներին: Այս նպատակը յինքեան այնքան անկեղծ է, որ ոչ միայն կը մերժէ մը « և է կասկած պարզ տեսականի, այլ նաև ընկեր կ'ուզէ պարագաներու և կերպերու « պատահութիւնը, յորս կարենայ ցուցնել գործնականորէն, թէ քանի՞ սիրով կը « ըրջապատէ Արևելքի իր որդիները, և ինչպիսի՞ յարգ կ'ընծայէ անոնց գործերուն:

« Այս լուրջ նպատակներուն, մանաւանդ թէ այս փափագներուն անկեղծութեան ի նշան՝ հրատարակուեցաւ « արևելեան գործերու ուսմանց վարժարանի մը » « կանգնումը: Անոր պարտքը պիտի ըլլայ լաւագոյն ևս ճանչցնել ու գնահատել տալ

« Քրիստոնեայն Արևելքի արժանիքը. անոր պարտքը պիտի ըլլայ աւելի ազդու կեր-
 « պով պատրաստել վանքի և եկեղեցւոյ աշակերտները, որոնք սահմանուած են
 « պաշտօն վարելու Արևելքի եղբարց մօտ. անոր պարտքը պիտի ըլլայ ուշ ղնել և
 « հիւսել նորանոր կապեր, որ կարող ըլլան այս Առաքելական Աթոռոյն միացնել
 « ժառանգներն անոնց՝ որ ժամանակի ընթացքին մէջ թշուառաբար անջատուած են
 « անկէ: Բայց ո՞վ չի տեսներ որ նոր Աթենէնի այս նպատակները կը համապա-
 « տասխանեն անոնց՝ զորս ի նկատի ունէր Յար. Մխիթար, և որ իբր յատուկ
 « նշանաբան իրմէ հաստատուած Միաբանութեան աւանդեց...»

« Եւ սակայն ո՞վ որ անգամ մը ուզէ միացնել Յար. Մխիթարէ դիտուած
 « նպատակները, թէ՛ իր սեփական գործով և թէ իրմէ հիմնուած Միաբանութեան
 « ձեռքով, այն նպատակներուն՝ զորս նաև վերջերս Ս. Աթոռը հաստատեց՝ թէ ի նկատի
 « ունի, չի կրնար չճանչնալ որ սքանչելի կապակցութիւն մը կայ երկու դիտում-
 « ներուն մէջ: Եւ այս նպատակներու կցորդութենէն դուրին չէ՞ հետեցնել այն
 « մրցումը՝ զոր Մխիթարեանք գործով պիտի ուզեն ունենալ, ինչ որ Մենք կը հասկնանք
 « վերանորոգուած զօրութեամբ մը բարձրացնելու արևելեան Եկեղեցեաց վիճակը...»

« Աւելորդ է ըսել որ սիրոյ բոց մը սաստիկ կը բորբոքի Մեր սրտին մէջ
 « բոյր արևելեան եկեղեցեաց համար: Բայց ինչպէս որ Հօր մը սրտէն նախախ-
 « բուծիւն կը թուին պահանջել բախտէն նուազ նպաստաւորուած կամ ղժբախտու-
 « թեանց տակ ճնշուած որդիները, այդպէս Մենք ալ մասնաւոր խնամք կը տածենք
 « Հայ Եկեղեցւոյ, մանաւանդ ամբողջ Հայ Ազգին համար, զոր գիտենք թէ վշտա-
 « զնած է երկարատև աղէտներուն համար: Սակայն Մխիթարեանները այդ ամենազ-
 « նըական ծառին մէկ ճիւղն են: Ունինք ուրեմն ուրիշ պատճառ մը Աստուծոյ
 « շնորհակալ ըլլալու՝ զանոնք ի Հոռով ուզած ըլլալուն համար, որովհետև կը
 « մտածէինք որ երբ տեսնեն Հոռովայ մէջ նոր Աթենէնի բացումը արևելեան նիւ-
 « թերու ուսմանց համար, իրենք ինքնաբերաբար՝ իբր բնական շահէ՛ պիտի մղուին
 « ընտիր գործիք ըլլալու և Հայաստանի իրենց եղբարց յաջողութեան աղբիւր դառն-
 « նալու: Ը՛իւղը զոր կը ներկայացնեն՝ պիտի գտնու զօրեղ շատաւիղիներ, պիտի
 « երևնայ ծաղիկներով և պտուղներով լի և պիտի ունենայ կեանքի, մեծութեան և
 « պատուոյ անում այն ծառին՝ որուն ինք կը պատկանի...»

Ամենէն աւելի պերճախօս եղաւ ուղղամիտ և արդարասէր ֆահանայապետին տե-
 սութիւնը Հայութեան ազգային իրաւանց հանդէպ՝ երբ առաջին անգամ ինք ձայն
 բարձրացուց « Առ Պետոս պատկազմիկ ժողովրդոց » իր հռչակաւոր նշանակով,
 որուն մէջ թուեց ընդհանուր աշխարհի խաղաղութեան արդար պահանջներու կարգին՝
 Հայաստանի այս իրաւունքը. « ՄԻԵՆՈՑԵ ՀԱՒԱՍԱՐԱԲԱԷՏԻ ՌԵՂՈՒԹԻՒՆԸ ՌԻ ԱՐԿԱՐՈՒ-
 ԹԻՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԱՐԷ ԲՈՒՐ ՄԻՒՍ ՀՈՂԱՅԻՆ ՌԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԻՒՆԵՐՈՒ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ,
 ՅԱԿԱՆԷ ԱՆՈՒԱՆԷ ԱՅՆ ԽԿԳԻՆԵՐԸ՝ ՈՐ ԿՐ ՊԱՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ...»:
 Այո՛, անմահ յիշատակներ թողով մեր երախտապարտ սրտերուն մէջ, յաւեր-
 ժօրէն թուա երկինք, ընդունելու համար Պարգևատուէն անթառամ փառաց պսակը
 ի վարձ բազմազգի գործոց՝ զորս ընծայեց աշխարհիս, որուն խաղաղութեան համար
 իր ուժապատ աջը՝ առկայծեալ կեանքին յետին բոպէին՝ վերջին անգամ մ՛ալ
 կարծես նոր կեանքով մը բարձրացաւ օրհնելու: Այսպէս փոխուեցաւ սրբափայլ
 հոգին դէպի անմահութեան գիւղը...:

Տէ՛ր, ընդ տոբոս քո դասնա և ընդ արդարսն պսակես...:

ԻՄԲ.